



ԳՐ. Գ. ԳՈՒՏՈՒԼԵԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ԶԱՅՆԵՐ

(ԴՐՈՒՅԱԴՆԵՐ ԶԵՅԹՈՒՆԻ ՀԵՐԱՍՄԱՐՏԵՆ)



1934

ՊԵՅՐՈՒԹ.

9(47.925)
4-98

19 AUG 2006

9(47.925)

9-98

05 SEP 2011

3020

999



Բարձրագույն ու անյարդարկ՝ կանգնած ենք մահուան դեմ՝ մեր ահաւոր ցաւին նես՝ որ մեր վառքն է միանգամայն, եւ նպատակն ընթացական պատուքնեան աւանդելու դրւցագուռքնեանց ամենեն սիրալին, նպատակն ընթացակայ դեռ տապող մարդկութեան փոխանցելու ազատութեան ամենեն հզօր սարսուն.

Ենք:

Ռ. ԶԱՐԴՈՒԹՅՈՒՆ

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Տարաշխաբնի հանգրուաններուն վրայ հայկական ամէն խմբաւորում, հայ կեանքի ամէն քանակ կամ խտացում մեր խորունկ ուշադրութեան առարկայ պէտք է ըլլայ:

Համոզուած ենք որ, հայ հերոսամարտը մեր ցեղին ուղղմունակ ոգին պանծացնող և անոր ապրելու անկորնչելի հաւատքը յայտնաբերող մեծագոյն փառքն է:

Կը խորհինք որ սերունդները ճշմարտութեան այս ոգիով թրծուած պիտի դառնան աւելի հաւատաւոր իշրենց քաջարի նախնիքներուն մեծ գործերուն հանդէպ:

Ասիկա պիտի ըլլայ ժամանակակից մեր դաստիարակութեան էական նպատակակէտը. այս ուղիով պիտի պատրաստուի միայն վաղուայ առողջ երիտասարդութիւնը:

Այս Փոքր Մատու մըն է մեր Մեծ Երազին դոր 1914—1918, Զէյթունի մէջ կառուցին տի մը կըտքիներ:

Տարագրի ցուողը ձեռք չառնողները՝ իրենց սիրատերը զիզեցին իրարու վրայ, իրեւ շաղախ իրենց աշրիւնը տուին և հայրենիքի երազը իբր բարձ դրին իշրենց գլխուն տակ:

Կ'ապրինք եւ տէ՛ր կրնանք դառնալ մեր իրաւունքներուն՝ երբ մեր զոհերուն արիւնը մեզի համար կ'ըլլայ կենդանի՝ անցած մեր երակներէն և զօրացուցած մեր բազուկները:

Չուշանար մեր փրկութիւնը՝ երբ մեր ցեղի պատուական զոհերուն արիւնը կը կենդանացնէ մեր սըրտերը, մեր ուղեղներուն մէջ կը ներմուծէ մեր քաջա-

X 208

— 3 —

րի նախնիքներուն առնական մտածումներուն կորովք եւ մեղ նոր մարտիկ կը չինէ:

Կրնա՞նք ըմբռնել թէ հալածուողն է աւելի ուժեղ հալածողն:

Տկարութիւնը կ'զգաստացնէ ժողովուրդները ու կ'արգասաւորէ անոր ապագայ յաղթանակները. պարտեալը կը դառնայ անպատճառ յաղթական՝ եթէ հոգեպէս ընդունակ ու պատրաստ է ատոր:

Գ. Գ. Գ.

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻՒՆ



Հայրենասիրութիւնը զիսաւոր ուսմունքներէն մեկը պէտք է լինի, որ պարտաւոր է սորվիլ ամեն մի հայի որդին. Ով որ չէ նանաչում իր հայրենիքը, չէ կարող նևմարտապէս սիրել նրան:

ԲՈՅԹԻ

Լամարթին կ'ըսէ, «մեռեներու անիւնն է ստեղծած հայրենիքը»:

«Ուր հայրեր՝ այնտեղ հայրենիք» կը պատզամէ նիցէն:

Երբ հայրենիքի մասին գրենք կամ խօսինք, պէտք է ունենանք երկիւղած սէր և յարգանք դէպի մեր նախահայրերու յիշատակը, դէպի մայրենի լեզուն, որ հայրենասիրութեան թթխմորն է, դէպի տոհմիկ դրականութիւնը և արուեստները, որ մեր ցեղի մտքին ու հոգւոյն կեանքն են:

Մտիկ ընենք լամընէն. — «Ո՛չ, ախոռը, ուր անասունները կ'ուտեն եւ կը պառկին» հայրենիք չէ»:



54326-ահ

Կ1049.68

Պէտք է ընդունինք թէ հայրենասիրութիւնը մարդկային առաքինութիւններու թագն ու պսակն է։ Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերազոյն առաքինութիւնն է ազգերու գոյութեան ուժի և մեծութեան անսպառ ազգիւրը։

Հայրենապատահան դաստիարակութիւն—ահա մեր փրկութեան խարիսխը։

Պատմաբան Միշելէն կ'ըսէ, երբ մրանսան իր զաւակները չուրջը կը հաւաքէ եւ անոնց կը գասաւանդէ մրանսան որպէս զաւանութիւն և կրօն, ինքն պինք կ'զգայ հաստատ երկրագունատի պէս։

Հայ ուսուցիչը հայ մանուկի հոգւոյն մէջ պէտք է քամէ մեր պատմութեան բովանդակ գեղեցկութիւնն ու վեհութիւնը։

Պէտք է հասցնել խիզախ, առկուն և չարքաշ նոր սերունդ մը։ Հայ տունը և հայ զպրոցը պէտք է ըլլայ, հայրենապիտութեան և հայրենասիրութեան ամսպիտն։

Մեծ յարձակող ազգերու կեանքը, մեծ դէմքերու կենսագրութիւնը, հայ ցեղին ստեղծագործ հանճարը և մարտական առաքինութիւններն՝ ցեղին մեծ դէմքերուն և դէպերուն հետ զուգորդուած պէտք է ներշընչարանը ըլլան հայութեան։

Ցեղին ձայնը, Աստուծոյ հոգին անհատին վրայ իջնելէն վերջը, անստուգութեան մէջ խարխսափող մեղի պէս ժողովուրդ մը, անսպայման լոյս կը տեսնէ։ Ցեղին Զայնն է որ մարած սրտերու՝ կրակ, յուսահատածներու՝ յոյս, և անզօրներու ու թուլամորթներու քաջարատութիւն կուտայ։

Ուր որ Ցեղին Զայնը կը պակսի, ուր որ ցեղին հոգին անհատի մը միջեւ չի հոսիր, այն ժողովուրդը ժողովուրդ ըլլալէ կը զարդի, աստանդական կը թափառի և վերջ ի վերջոյ անկասկած կը կորսուի։

Անհատը ցեղին արտայայտութիւնը պէտք է դառնայ։

Դարերը վկայած են որ հայրենասիրութիւնը ցընորք չէ և ոչ երևակայութեան ծնունդ, այլ ցոլմունք եւ ճառագայթ է այն նուիրական վառարանին, ուր նախախնամութիւնը ամփոփած է մարդկային բոլոր բարի զգացմունքները։

Մարդասէր ձեւանալով՝ ազգութիւն արհամարհել, և ազգասիրութեան էութիւնն ուրանալ՝ կը նշանակէ ընտանիքը ջնջել, որ մեր որդրանն ու գերեզմանն է և միանգամայն հայրենասիրութեան խանճարուրը։

Հայրենիքն է մեր որդրանը եւ գերեզմանը, հայրենակիցներն են մեր մարմինը և արիւնը։

Սւելցնենք, հայրենիքն է այն հասարակաց մայրը, որու ծոցին մէջ ամէնքը կը ծնանին եւ կը զարդանան։ Խակ ազգն է այն հասարակաց միութիւնը, ուր իրարու հետ կը միանան անհատները, օգուտները և շահերը, և ամէն կեանքերէ կը կազմուի ընդհանուր կեանքը, որ չմենմիր անհատներու հետ, այլ կը յարատեւէ անընդհատ։ Արտաշէ Պարսից թագաւորը իր տակառագետ նէնմի խրայելացւոյն կը հարցնէր։

«Ընդէր ՏԵՏՈՒՄ ԵԼ ՏԻՍՈՒՐ ԵԼ ԵՒԵՒՔ ՖՆ»։ — Զիա՞րդ ոչ ՏԵՏՈՒՄ ԵԼ ՏԻՍՈՒՐ Լիցին ԵՒԵՒՔ իմ, խաղան ԵԼ ՏՈՒՅ ԿՈՅ ԱՆԱՊԱՏԵ ՆԷՆԴԻՆ ԱՊԱԿԱՆԵԱԼ Ի ԵՐԵՎ, կը պատասխանէր ՆԷՆԹԻՆ։

Թագաւորը կ'ուզէր հասկնալ բարձանքը։

Նէնմի կը պաղատէր։ — «Տե՛ երե եզիս ծառայ ՖՆ ԵՄՈՒԻՆ ԱՊԱՅԾԻ ԵՒԵՍԱԳ ՖՆԸ ԵԼ ԿԱՄԻ՛ յղեա զիս ի ՀԵՐԵԱՏԱՆ, ի խաղան լիքատականաց հարցն իմոց։»

Նոյն բաղձանքով, նոյն հիւծող կարօտով ձամբայ կ'ելլենք։ Ապրելու համար հինով, վերարծարծումը զգալու համար անցեալին՝ այսօր կը սուրանք սլացիկ մտածումներու ետեւէն։ խիզախ վերացումի մը պէտք ունինք։

Կը փնտոենք հզօր քնարերգու մը որ գար՝ ըստ-
ալբիկական դարերու անդունդին խորէն ժայթքող հայ-
ըմբոստացումին ամենի գեղեցկութիւնն անմահացնէր։
Մենք կը փնտոենք այդ հրաշակերտումին մարդը, այդ
արուեստագէտը։

Մեր օճախն ու պուճախը պիտի ըլլայ՝ ուր են-
սուրը նշխարք և թեւածող հոգի հայրենի նահատա-
կաց։

Այդ մեծ դասը ցեղը ի՞նքը տուաւ մեղի։

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վա՛յ այն պլառուին, որ
վարան մը չունի։

Ռ. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԶԵՅԹՈՒՆ՝ բարի Աստուծոյ մը պատկերը կը տես-
նես ամէն կողմ։ Այդ անբարբառ ու մեծ վայելուչ հըս-
կան մագնիսացուցած է զիս։

ԶԵՅԹՈՒՆԻ գեղեցիկ հորիզոնը աչք ձգողին սիրաը
ինքնին կը թրթուայ, արիւնը կ'եռայ և հոգին կը
բարձրանայ։ Գեղերն ու վայրերը, որոնց կոչումն ու-
անունը մէյմէկ պատմութիւն են նախնեաց գործե-
րուն։ Տեղ մը հայրենեաց պաշտպան մ'է պառկեր,
ուրիշ տեղ մը՝ կրօնից մեծ պաշտօնեայ մը և մարտի-
րոս մը։

Խումբ մը աղաք 1914ին, գերեզմանուող ԶԵՅ-
ԹՈՒՆԻՆ ամբողջ վրէմը իրենց ներսիդին առած, իրենց
հոգիներուն մէջ փորած, իրենց զիւցազնական նախ-
նիքներուն հարազատ տիպարը յաւերժացուցեր, յա-
մառօրէն կեցած էին, պարզապէս մեռնելու համար
հայրենի նորին վրայ։

Մեր աղաք մոռցած չէին թէ ԶԵՅԹՈՒՆԻ մէջ մեր
քաջարի պապերը՝ աննուած կորովի խրոխա Աւետա-
րանը աւետարսնեցին երէկ և իրենց ծնած առիւծ հե-
րոսները մտհը մահացուցին իրենց նայուածքով և մեր
տեսողութիւնը զրահապատ փաղանդ մը ըրին ու մեր
դեղեւումները վալքիրներու արշաւ դարձուցին։

Ո՞վ չունի խոր, քա՛զըր տենչ հայրենիքի կոռու-
րին տակ ապրիլ մեռնելու։ Ուր որ ալ երթանք և ուր
որ ալ ըլլանք, սրաերնիս որպէս մագնիսական տաեղ
միշտ կը դառնայ հոն՝ ուր մեր հայրերը ապրեցան և
ննջեցին և օգն ու միթնոլորտը հայ զիւցազուններու
արիւնի բոյրով խնկաւէտած են։

Ամենամեծ բանականերն իսկ անկարող եղան թա-
զել գերեվարուած ժողովուրդներուն ուխտը։ «Երէ
ենց մոռնամ, ո՞վ իմս նայենիք, բող լեզուս էիմքիս
փակչի եւ բող աջ ձեռքս իր պատօննը մոռնայ։ Զգա-
ցումներ կան՝ որոնք աննիւթական և յաւիտենական
են։ «Զիա՞րդ օրինեցուիք զօրինութիւնն ենան, յերկիր
օսար»։

Սրաերու արոփիւնը անման է ու յաւիտենական։
Խորին խորհուրդներու մէջ խորասուզուած՝ մոլորած
ու թափառական ողիներու հետ եղայրացած՝ աւերակ
հայրենիքս ուխտի կ'երթամ այսօր։

Մեր կարիճ աղոց լեռը քաշուած, պատմութիւնը
չսկսած՝ կը յիշեմ հոս Ակնունիի գրչախաղէն խօսք
մը։ «Մեծ մարդիկ ապրում են՝ մեռնելուց յետոյ,
պատիկ մարդիկ մեռնում են՝ մահուանից առաջ»։ Այ-
լասերած տիպարներու համար մտիկ ընենք նաեւ բա-
մառնիթիպան։ «Տեղը եկաւ հայ և նա, տեղը եկաւ
այլազգի»։

Աշխարհիկ հաճոյքներու ծնունդը, անմահութեան
երազներ չունենար, սիրաը չի բարախեր հայրենիքի
սիրով, պարտականութեան գիտակցութիւնը չունենար

և երբեք զոհաբերողի սարսուռներ չապրիր։ Ամէն տեղի իր հայրենիքը կը նկատէ և ամէն տեղէ վտարուած մը և նախատուած մը կը մնայ։

Այս գրքին մէջ, կարմիր դաշինքն է որ կը կը քառուի գարձեալ ինկողին և քալողին միջև։ մեր նահատակներուն ձայնն է որ կը լսուի, անոնց և վերապրողներու կտակներն են որ կը կարդացուին։

Ամէն հաւատացեալ պէտք է հազորդուի իր հերոսներուն արիւնով եւ խաւարտչին գիշերուան մէջ արցունքոտ աչքերով փնտոյէ նշխարները իր սուրբերուն զահելու համար զանոնք իր հոգւոյն պանթէւնին մէջ։ Մեր լուռ արցունքի պրիսմակի մէջէն անդամ մըն ալ կը գիտենք մեր արիւնաներկ անցեալը։

Տեսանք թէ բուրքին հոգույն մէջ զոյուրիւն չունեցաւ խոնի օրենք մը կամ բարոյական սկզբունք մը, որ կարենար իբրեւ առաջնորդ ծառայել իր գործունեութեան։

Ցեղին փառքը կոթողներուն եւ հայու սազմական պատիւը գրկողներուն ձայնն է որ լսել կ'ուղենք։ Այս տխրօրէն հանդիսաւոր օրուան մէջ, չկայ մեղմէ մէկը որ շրջապատուած չըլլայ այդ թանկագին սառուերներով։

Կը տեսնենք շարքը չահակիներու, մոայլ ու աշուղու չահը իրենց ձեռքին, մեր պապենական չահն է այդ, ցեղին միակ ժառանքը իր նախորդներէն։

Հայրենաբաղձ մըն եմ, լեռ ու սար ինկած՝ պաշտամունքի և հիսուցունքի արցունքով փնտուելու ելեբ եմ այն անիկանդ գագաթները՝ ուր երէկ թխսէին զիք ու արծուիք……

Այսօր ուխտի կ'երթանք և կ'ուղենք շամանդաղ մը՝ մեր ցեղի կտրիներու առնական կեանքէն և կայծ մը՝ անոնց հրաշալի սրտերուն ատրուշաններէն։

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՆ ՎՐԱՅ

1914-1918

Կը կանչեմ ապրողները
Կ'ողբամ մեռելները
Կը փերեմ կայծակը։
Շիլեր

Մեր տղաք հաւատացին թէ մարտիկները մահ չունին, կը մեռնին ասուածանալու համար։

Ո՞ւր ես Զէյթունի արիական ու վեհ հոգի, ո՞ւր՝ այն անխօսուկ ու գերմարդկային յանձնառութիւնը ճակատագրական Աղէտքին՝ ո՞ւր՝ այն անպարտելի կորովին ու անձնատուր չըլլալու այն աստուածային կամքը։ Քեզ կը փնտանք։

Իբրևու Զէյթունցի՝ սրբազան պարտականութիւն կը համարեմ՝ այս քանի մը համեստ տողերը նուիրել Զէյթունի այն հերոսներուն՝ որոնք դիակները իրենց առջեւ հաւած պատնես ըրին եւ շունչը յանձնեցին հայրենի հողին։

Անոնց համար է նաև որոնք քէմալտկան ստուար թիւերով բանակները արհամարեցին եւ Կիլիկիոյ նաւահանգիստները հասան։

Յուսաւէ չի յուսահատող վիթխարի հոգիներ են անոնք, պէտք է խոնարինք անոնց նուիրական մտածումին առջեւ։ Մեր լուռած եւ անտեսուած տղաքը կրնան հասկնալ անոնք միայն որոնց թոքերը Արհաւերքը չնչեցին և ընդունեցին հերոսներու հոգեվարքին արիւնոտ համբոյըները։

Սկսինք պատմութիւնը։
Վանքի կոի՛ւ, 1914 Մարտ 9. նախապէս 27 հոգիով միայն։

Մեր տղաք, ուխտած էին կրակե՛լ, կրակե՛լ, կրակե՛լ թշնամիին վրայ՝ մինչև որ ծակ ծակ ըլլար իւրենց մարմինը... իրենց խելայեղ ու տեւական վաղ-



Զելքունի իր տարազով

Քին մէջ՝ այս մտածումին մէջ խենթացած էին:

Կոռի ժամանակ, շատ անգամներ համբուրեցին Սատուածածնի փլատակները, ուր մեր քաջերը ցեղին հպարտութիւնը ցոյց տուին և թշնամին յաձախ ծունդի բերին:

Զէյթունի մօտիկ իբրև յաղթութեան կոթող բըրգաձեւ մենաւոր ժայռի մը վրայ անկուած երկարեալ խաչը վնտուեցին, կենաց փայտի մեր խաչը փշրած էր թշնամին առանց զիտալու թէ Գողգոթայ հանուած Քրիստոսի հոգին կենդանի է հաւատացեալներու մէջ և արիւն լուայ խաչը ցոյց տուաւ զօրութիւնը խելազարած ամբոխին և հրաշքներ գործեց:

Ամէն մարդ պարտաւոր էր խաչակնքել ու անցնիւ յաղթանակի կոթող արիւնոտ խաչին առջեւ: Կրկին խաչակնքեցին և յիշեցին թէ հոգ Զէյթունի գոներուն առջև մեր պապերն ալ երկար ժամանակ հրաշք գործեցին արիւնոտ խաչով: Զէյթունցի մայրեր սորվեցուցին այդ խաչին հրաշագործ զօրութիւնը: Զէյթունի մէջ գտնուող բազմութիւնը այս անգամ չի հասկցաւ նշանակութիւնը Սատուածածնայ վանքին դանգակին բուն նշանակութիւնը: Ուխտեալները և Զէյթունի մեռեները չկրցին կենդանի մեռելները չարժել:

Կատաղի՛ կոիւ. սմբակոծում շարունակ և մինչեւ վանքին գոները արագ յարձակում թշնամիին կողմէ: Բաջալերուած էր զարաւոր թշնամին: Մինակ մնացին մեր տղաք, առուն Եղիտենց գիւղէն Ծերունեանը և Թրլանտեան 8 տարեկան պղտիկը զոհ: Թըշնամին ունեցաւ բազմաթիւ կորուստ և հրամանատար Դարավինպաշի Սիւէյման փոռեցաւ վանքի շատ մօտիկ և սուրբ անցաւ մեր տղոց ձեռքը:

Մեր տղաք քաշուեցան լեռները. Արամ պէյ Զօլագեան, Մեսրոպ Զօլագեան, Գարեգին Զօլագեան եւ ուրիշ կարիճներ Պ. Խաչեր Ենիտիւնեանի հետ մինչեւ երեք ամիս Զէյթունի լեռները պտաելէն վերջ՝ խումբը բամուեցաւ երկուքի: Արամ պէյ Զօլագեան եւ Մեսրոպ Զօլագեան, իրենց համախռներով անցան Ֆընարածագ, ուր 15էն աւելի Զէյթունցիներ նահատակուեցան: Խումբուլեան Լեւոն յաջողած էր ազատիլ եւ վե-

քաղաքնալ Զէյթուն. իսկ Սիմոնեան և Արամ պէյ Զօ-
լագեան Ա.մանոսի (հայ լեռ) լեռներէն չբաժնուող եւ-
տարագրութեան չգացող Աւետիս Զավուշի խումբին
հետ գործեցին մինչև զինադադար:

Յաւալի է ըսել թէ կան իրողութիւններ, որոնց
շլթային օզակները կորսուած, անհետացած են մըու-
քիս մէջ ու պարապ տեղը կ'աշխատիմ վերակազմել
դէպքեր և մտաբերել անուններ ու թուականներ:

Բան մը միայն չեմ կրցած մոռնալ, այն է հերո-
սութիւնները ափ մը մեր առիւծասիրտ տղոց:

Արցունքէն մթագնած են աչքերս, երբ իրենց յի-
շատակի ծաղկին նման դալկահար գէմքերը ուրուագը-
ծել կը փորձուիմ:

Հայ մարդուն իր իրաւունքներուն ու պարտակա-
նութիւններուն դիտակցութիւնը տալ և ապրելու հը-
պարաւութիւնը ներշնչել պէտք է. երկաթէ կամքերու,
մորեանդ, անձնուրաց ու նետուող տղաքներու պէտք
ունինք, մաքրագործելու, նորոգելու և մարզելու հա-
մար ստրուկ մնացած հոգիները:

Կը սխալին բոլոր անոնք որոնք մեղազրեցին ու-
կը մեղազրեն մեր կուուղ տղոց կեցուածքը: Համբե-
րութիւնը, ժողովուրդներու հաւաքական կեանքի մէջ,
զանազան տեսակչաններով, շատ անգամ խոչոր առա-
քինութիւն մը չէ, գոնէ առաքինութիւն մը եղած չէ,
կրաւորական հեղութիւնով մը, միշտ համբերող, ըս-
տրուկ մարդոց համար:

Մեր տղաքը ճակատնին բաց, նայուած քնին հը-
պարտ, քայլերնին տիրական՝ պտացան ստրուկ ամ-
բոխները շարունակ արմէկէն, ձեղքելէն: Խրոխտ ու
վճռամիտ՝ իրենց հրացաններուն ետին ծնկաչոք՝ թըշ-
նամիին ազդարարեցին թէ իրենք ալ գիտեն զարնել
ապաննել: Խումբ մը կտրիճները՝ իրենց պատերէն սոր-
ցած էին թէ սարկութիւնը՝ հայ սերունդներու հոգիին

հետ մարմի՛նն ալ կը հաշմէ, կ'այլանդակէ: Մեր տը-
ղաք, ցաւօք դիտակցին թէ Զէյթունցւոց իրենց ան-
դուապ ու հաւատաւուր անձնուուրացումի խելայել հրա-
ւերը մնաց անպատասխան: Պարպուեցաւ Զէյթունը,
մեր հերոսները թափառեցան անվերջ, չտեսան ո՛չ մէկ
պլայանք ձէթի մեր եկեղեցիներու և վանքի կանթեղ-
ներու բիւրեղ բաժակներու վերեւ, ո՛չ մէկ վաւք՝ կե-
րոններու կտուցին: Հոգիներու մէջ կառուցուած նոր-
տաճարներ մնացին, ուր վառ պահուեցան Նեմեսիսի-
ծխուած խունկի կրակը:

Դաղրած էր գետեղրին մօտէն լսուող մեր կոչնա-
կին գանդիւնը որ կը ծաւալէր սարէ սար ու խորհըր-
դաւոր կերպով կ'օրօրէր զգացումները: Մեր տղաք,
արիւնոտ քարերու և ապառաժներու մէջ մտերմու-
թիւն փնտաեցին:

Արեւը թուած ու գիշերը իր մութն է փռած. մեր
կտրիճները թափառելէն յոգնած, ուզեցին հանգչիլ ու
գիշերել մենաւոր իրենց կեանքին մտերիմ մեր միծ
սօսիին տակ: Խօսեցէ՞ք պաշտելի նախնեաց օրհնեա՞լ
հոգիներ, չէ՞ք գիտեր թէ ձեր ձայնն ենք կարօտեցեր
ու հոս եկեր: Մեր մարտիկները, յիշեցին Զէյթունի ա-
նոցնական ծերունիները բոլոր՝ որոնք իրենց կեանքին
իրիկունին մէջ արտմագին՝ այդ սօսիներուն կը նմա-
նէին: Գիշերային խոր լուսթեան մէջ ի՞նչ անուշ է
խօսիլ լուսնին հետ: Գիշերը անուշ է այլտեղ, զիշերն
աղուո՞ր՝ ոգիի մը պէս մինակ:

Կը սիրէին թափառիլ գիշերին մէջ. ո՞վ գիտէ,
գուցէ կարենային գտնել իրենց տանջուող հոգիի մտե-
րիմ առանց պատանքի եւ առանց դագաղի հանգիստ-
չունեցող մեռելները: Անտէր մնացած շուները և բու-
երը լքուած աւերակներու ամայութիւնը կուլային:

Քայլած ատեննին, գետինը հող չի տեսան բնաւ,
արիւնէ ծլած զմրուխտի գոյն պիտակներ՝ որոնք մա-

մուռի թաւիչներ էին՝ կոճղերու դրասանգուած:

Երկար ատեն 12 հոգի միայն, հազարաւոր թըշ-նամիներու սարսափ ազդեցին: Ամիսներ վերջ խլա-չիէն Զէյթունցի լեւոն և Գրիգոր Ենիտիւնեաններ՝ 11 Մշեցի և Անտէրունցի մը հետերնին օրերով ձամ-բորդելով հասած էին Զէյթունի լեռները: Իրարմէ լուր չունին խումբերը: Նորեկ խումբը կոռւի կը ըրու-նուի զինքը լրահսող թշնամիներու հետ: Կոռւի ժա-մանակ բոլորը կը կորսնցնեն զիրար: Զէյթուն նոր ոտք կոխած Մշեցիները կը կորսնցնեն իրենց Զէյթուն-ցի երկու ընկերները և կը մոլորին իրենց անծանօթ միջավայրին մէջ:

Գիշերը դարձեալ կը յառաջանար, առոււակը կը շառաչէր, իր միօրինակ զլրդիւնը մահուան զգացումի մօտեցնող յոյսեր կ'արթնցնէր առաջին հայ խումբին մաքերուն մէջ: Խումբը մոոցած ճանապարհին մթու-թիւնները, վեհ զգացումներով կուրծքը ուռեցած, յուշիկ յուշիկ կը կորսուէր զիշերուան ստուերներուն մէջ՝ բոլորովին անտեղեակ, իրեն միանալու համար յիւ ու սար ինկած ուրիշ եղբայր խումբի մը ենթար-կուած կակծալի վիճակէն:

Այդ օր ամայի անտառ մը զիշերէլ որոշուած էր: Զաթալ Գօղ, իրենց ապահով թաքստոցներէն մէկը նկատած էին: Խրաքանչիւրը ծառի մը տակ Մորփիո-սի զիրկը հանգչիլ որոշած էր: Վառուած կրակը, կէս զիշերին, կը միար տակաւին:

Իրար կորսնցուցած Մշեցիներէն Գաբրիէլ, խոն-ջած եւ ծարաւի էր: անօթութիւնը դուրս էր հաներ զինքը անձաւներու խորերէն և բերեր մինչեւ հոդ:

Առաջին խումբը, ուխտեալները ամէն օր զիշեր-ուան ահաւոր յուսալքումներէ եւ տառապանքներէ վերջ, առջորող անհամբերութիւնով մը, կ'սպասէին ի-րենց հայրենակիցներուն: Արևի պիտի դային իրենց

գուռոը զարնել, հասկցնելով որ լոյսը իջած է երկինք-ներէ և գիշերներու խաւարը անհետացած:

Մօրուք ձգած էր Մշեցի Գաբրիէլ, հոգին ուխտը-ւեր, խաչակրուեր, արիացեր էր մեծ ու հիահրաշ ե-րազէն, որ մեր ցեղը թօթուեց ստրկութեան դարաւոր քունին մէջ. հոգին պատրաստ էր պատարագուելու:

Կէս քուն, կէս արթուն մեր տղաք, կը պաշարեն իրենց ծուզակը ինկած այդ անծանօթը, որ իր նոր տարազովը աւելի թուրքի կը նմանէր: Երկար հարց ու փորձերէ վերջ, կը համոզուին որ հայ մըն է, Մշ-եցի կարիճ հայ մը. շուտով կը զիրկընդիսառնուին:

Հոգեկան գերերջանիկ վայրկեաններ կան, ուր պահ մը միաքը կը մոտնայ աւելը, վշտին ահաւոր մեծութիւնը, և իր հալածող մղձաւանջը. երազին գի-տակցութիւնն է այս: Մահուան մէջ անմահութիւնը, վշտին մէջ յոյսը գրկեցին և վրէժը աստուածացուցին և ելան կորսուած իրենց նորեկ եղբայրները փնտուեցին:

Երկար թափառումներէ վերջ, վերջապէս գտան նորեկները. ողջագուրուեցան և համբուրուեցան: Լու-տրուկ կարծուած և կեղեքուած կարիճներ եկեր էին արդարութեան ու վրէժի իրենց ծարաւը մարելու:

Անօթութիւնը անընտել ու անհաշտելի տանջանքն է որուն դէմ մաքառումն ընդունայն կը մնայ միշտ:

Փլատակներուն մէջ կը զիշերէին. համոզուած է-ին թէ քանդուած անցեալին այդ Հովսիլներուն տա-կէն ալ ապագայի փրկարար քանդումներուն կրակը դուրս պիտի բերուի...— «Մեզի համար՝ հանգիստի ու սազմայարդարումի կայաններ են մոխրակոյտ հայ-րենիքի այս աւերները, որոնց ամայութիւնը պիտի բաժնենք այսուհետեւ մահացուք բռերուն և մեր մե-ռեներուն հետ...» Ահա, իրենց յաճախակի խօսակ-ցութիւնները հայ մարտիկներուն:

ՅԵՐԵՒԱՑՑՈՒՅՆԵՐԱՆ ՊԱՐԱՍԱՐ ԿԱՊՆԻՆ՝ Եղիշա ազա Եւ

նիտիւնեան, իր չորս կտրիմ զաւակներով խումբին զեկավարը սիրելի հայրիկն էր. 1895ի թուրք հորդաներու դէմ ցցուող մարտիկներու պետերէն այս զեկավարը՝ նախապատիւ սեպած էր հայրենի հողին վրայ մեռնիլ քան թէ երթալ կիվիչ անապատները գեղերիլ և բիրերու հարուածներուն տակ սպաննուիլ:

Եղիսա աղա, Մարաշի մէջ լոյս աչքերով տեսած էր Հայտար փաշայի հրամանով նազարէթ Զավուշին եղած անարդանքները և բիրերիրու հարուածներու. և թոյսի ազդեցութեան տակ ունեցած կսկծալի մահը:

Նազարէթ Զավուշի խաչելութեան ականատես Եղիսա աղա, 1895ի պատերազմին Աստուածածնայ վանքին պահապան հրեշտակը հրաշքով ազատուած և Զէյթուն ինկած էր: Ծերացած առիւծը կրկին թակարդ իշնալու միաք չունէր բնաւ:

Տարագրուած էին իր կտրիմ տղոց հարսերը և անոնց անուշիկ պղտիկները. Եղիսա աղա ընտանեղուրկ ու լրուած հոգիի մը գալարումներով քալեց ամայացած ծառուղիներէն, գէպի ստուերներու մէջ պահուած բլրակը, ուր գիւղին ննջեցեալները կը քնանային. — «Իուն պիտի նախնա՞ս զիս մայր իմ, դուն պիտի չմերմե՞ս զիս» ըսաւ հեկմաւով ծերունի, այլ միշտ կայտառ Զէյթունցոյ Հայկ Գիւցաղնը:

Սյրան և Եյինթիլի փապուղիները հազարաւոր հայեր կ'աշխատէին: Բոլոր հայերը վերէն եկած հրամանի մը վրայ, խողխողուելու նպատակով Պիլէյլիկի ճամբով Հովտուի կիրճով, Ֆընաքճազի տակէն Մարաշ տանիլ և անկից ալ տարբեր ուղղութեամբ քշել որոշուած էր:

Պիլէյլիկի կիրճերուն մէջ, Խաչպէլի Հովտու, Զաւթալ Օլուգ և Ֆընաքճազ գիւղի ստորոտը մինչեւ Մարաշ այրերէն, պտիկներէն և կիներէն շատեր բիրերով և կացիններով սպաննուեցան և գեղանի հարսերն ու

աղջիկները Օրջան և Ձբջակայ թիւրք գիւղերու ժողով վուրդին կողմէ լլկուեցան և տուները տարուեցան:

Թիւրք այդ գիւղերու մէջ ո՞վ գիտէ որո՞ւ սըրտահատորները մինչեւ այսօր տակաւին իրենց սիրելիներու կարօտէն կը հիւծին և կը մեռնին: Մորթուած մեր սիրելիներու մէջ կային նաև Զէյթունցի կիներ և այրեր:

Եղիսա աղայի քով գտնուած տղուն Խաչեր Ենիտիւնեանի կինը Զումրութ (Դ. Գուտուլեանի ազգականը) այդ կարաւանին մէջն էր: Զումրութն ալ մէջն ըլլալով՝ ութը այր, չորս կին իրենց երկու փոքրիկներով, գիշերը մութէն օգտուելով՝ փախած և ուղղակի դէպի Զէյթուն ձամբայ ինկած էին:

Զումրութ, սրտաբեկ՝ անձկութիւններէ մաշած ամուսնոյն ետեւէն գացած էր: Երկար թափառումներէ վերջ, հասած էին Զէյթուն:

Մոխրակոյտ գարձած, ամայացած իր տնակին մէջ մէկը չկար հիմա, Զումրութ յաւերժապէս բացակայ եղող սիրելիներուն պարապը կ'ողբար:

Զմրութի ամուսինը Խաչեր, մահուան անողոք ժպիտին մէջ իսկ, պիտի սիրէր տեսնել, յուսալ, Ասել իր գժբախա Զմրութին փրկութեան աւետիսը:

Վերջալոյները թախծութեան, հին սէրերու, կարօններու և կորսուած երազներու անդրադարձ յիշաւակումի, հազուագիւտ աղբիւրներն են:

Մահերու ամենէն դառն է՝ զուրկ սիրելիներէ, աչքերը յաւէտ գոցել հայրենի կտուրէն հեռու: Մեռնիլ ցուրտ շրթներէն դուրս կ'ելլէ կարծես կարօտի բոցը:

Այդ օր, խումբը Շէմպէքի մօտերը գիւերել եւ խաղողով օրը անցնել որոշած էր: Բլուրի մը վրայ բոլորը քով քովի եկած՝ սիրելիներու կարօտէն կը հալին, կը հիւծին, աչքերնին շարունակ հեռուները կը նային: Յանկարծ, մօտակայ այդիի մը մէջ սառւ-

երներ կը նշմարեն։ Տեսլական դրախտին երա՛զն ալ երկի՛նք մը կ'արժէ ինքնին։ Անքո՛յն թռչնիկներ, ոստէ ոստ կը թռչն, իրենց բոյն և ճարակ փնտուելու։

Հետախուղիչ խումբ մը հետապնդումի կ'սկսի։ Սիւգը՝ լեցուն դիւթական արբշունքով, կեանքոս բոյրեր կը բերէր և երազը երջանիկ օրերու անդիմաշդրելի սիրաբաշխութիւնով մը նորէն յարութիւն կառանէր հետապնդող խումբի տղոց սրտերուն մէջ։

Զգացումներ կան, որ առաջին առթիւ, աննշան, նոյն իսկ անկարեւոր կը թուին, բայց երբեմն մեր ներաշխարհին մէջ այնպիսի խոր արմատներ ունին, որ անդառնալի և անդարմանալի են։

Ստուերները իրիկուան դէմ տարտամ ու տիրաշուրք ծանրութեամբ կ'երկարին բրուրներէն դէպի ձուրերը։ Անդունդ, վերելք, վարէջք ու նորէն երկարաձիգ վերելք։ Գիշերը խորհրդաւոր է կ'ըսեն տրտում հողիներու։ Գիշերը խորհրդաւոր է աւելի հրդեհ ցանեց խումբի տղոց էութեան խորերուն մէջ։

Հրա՛շք, խումբը յաղթական կը վերապառնայ։ Մեր աղաք, նոր Զէյթունցիներ եւ Զմրութը կը բերեն։ Ի՞նչ դժուար է ամիսներ միեւնոյն լիսները թափառի և վիրար չգտնել։ Տարիներ անցած էին, նուրեկները ուզած էին Պէրիտի սարերէն փչող հովին փայփայանքն ու համբոյը իրենց ճակտին զգալ։ Տեսարանը շատ յուղիչ և փղձկալի էր։ Խօսողը Զմրութն էր. գտած էր ամուսինը, հետը բերած էր հարսանեան զգեստները ամուսնոյն։

— «Որչա՛փ կը բաղձայի, ձեզ ամէնուդ համար մէկ անդամէն մեսնիլ, որպէսզի ալլեւս ձեր շրթունքին վրայ կեանքը չխամրի և ժպիտը չթառամի»։ Զըմրութի սիրան ու հոգին էր որ կը թրթուար։

Մանր է մահուան գիտակցութիւնը սրտի մը համար, որ անհուն երազներ ունի։

Զմրութի անուշ լեզուն մտիկ ըրին բոլորը և տեսան գիրկընդիսաւնումը ամուսնոյն եւ զոքանչ հօրը։ Զմրութ դարձեալ հրդեհեց հոգիները։

— «Կեանքիս ամենէն երջանիկ պահերը կ'անցընեմ, որ երբեք երեւակայած ըլլած։ Դժբախտութեան այս օրերուս մէջ, քեզի և հայրիկիս եղիային հետ, կ'ապրիմ այն կեանքը, ինչ որ երջանիկ կոչուած օրերու մէջ»։ Զմրութի խօսքերէն ազգուած մեր տղաք, լիններու, սարերու և ձորերու բարձրէն, իրենց սըրտէն փրթած, ինչպիսի աղեխսարձ հրաշաբարձութիւնով մը մեր մորթուող ցեղին ազատութիւնը ոգեկոչեցին։

Սրիւնոտ ճամբէն եկողները ջարգերու նկարագրականը ըրած եւ պատմած էին Զէյթունցւոց եւ հայտողավորդի վիճակը։

Զմրութի այտերը արեւէն խանձած, թխացած էին, վեհերոտ, և հրայրքոտ աչքերը հեզօրէն բայց վըճիս գրաւչութիւնով մը գողեցկացած, կը տիրէին դէմքի ամբողջութեան վրայ։

Ճամբան վիրաւորուած նորեկ երիտասարդներէն մէկուն սուքի վէրքը խորունկ եւ կոկծալի էր, բայց վայելած խնամքները կը թեթեւցնէին իր ցաւերն։

Վիրաւոր երիտասարդը յայտնեց թէ մայրամուտին առջեւ այդ օր, ամէն ատենէ աւելի, լաւ կ'ըզգայ կեանքի իմաստը և հեշտութիւնը, որովհետեւ այդ օր որշապէս մահը կը չօշափէ։

Տղաք, հրացանները կուրծքերնուն սեղմած, մատերնին բլթակներուն, ու խուզարկու նայուածքնին չորս կողմը սեւեռած, կազմ ու պատրաստ էին ամէն վայրկեան թշնամին դիմաւորելու։ Ճամբանները մորթուող և բիրերով սպաննուող Զէյթունցիները և հայոց ժողովուրդը, մեծով պատիկով իրենց առջեւ կուգային։ Հայ մայրերը իրենց մազերը կը փետակէին։ Աղիողորմ ճիշերու արձագանզը անհանգիստ կ'ընէր զիրենք։

Խումբ մը գասալիք թուրք զինուորներ մոլորած
և իրենց ձամբան կորսնցուցած մեր տղոց կը հանգիւ-
պին և թուրք կարծելով կը բացուին անոնց. կը յայտ-
նեն թէ իրենք զարքական հայերու արիւն խմած եւ
անոնց նոյն խոկ եօրը տարեկան ալջիկները պղծած են:

Մեր տղաք իրենք ալ դիտումնաւոր կերպով թուրք
կը ձեւանան մինչեւ որ կը յաջողին անոնցմէ կորզել
ամէն գաղտնիք: Զոհ եւ դահճճ դէմ զիմաց եկած եւ
անմեղներու արեան վրէժը լուծուած է:

Թուրք գիւղացիներ յաճախ զինուորներու միացած
կը հետապնդէին մեր հերոսները եւ սակայն չէին յա-
ջողիք բնաջնջել զանոնք: Ահ ու սարսափի մէջ էին
շրջակայ շատ մը թուրք գիւղեր:

Թուլամորքները պատուիաս են ծողովուրդներու:
Թուլամորթ, յուսահատ հայ մը՝ իրեն վաղեմի թուրք
բարեկամի մը գուռը ափ կ'առնէ. կեղծ, խորամանկ
բարեկամը կը յաջողի հասկնալ թաքստոցը Եղիա աղա-
ենիտիւնեանի տղոց եւ գտնել ամայի քարայրը եւ
խումբ մը թուրքերով անակնկալի բերել Զէյթունցի
առիւծին ձագերը և չնչահեղձ ընել զանոնք տեղուոյն
վրայ: Կրկին, թշնամին կրցած էր յանկարծակիի բե-
րել իր տեղը ապահով զգացող և անտարբեր զտնուող
հայ խումբը, սպաննել քանի մը հոգի անոնցմէ եւ
տարտղնել մեր տղաքը:

Այս անդամ երկու Խաչեր ենիտիւնեաններ միա-
սին ինկած էին: Զմրութ առանձին ինկած էր եւ ա-
միսներ միս մինակ բոլորովին առանձինն լիոնները թա-
փառելէն վերջ՝ ճարահատ Քէրթմէն թուրք գիւղը
կ'իջնէ և նախատէս իրենց ընտանիքին սերտ բարե-
կամ ձեւացած թուրք ընտանիքի մը առնը կ'ապաս-
տանի: Հաղիւ թէ տունէն ներս մտած, իրեն կ'առա-
ջարկուի թրքանալ: Յուսահատեցնելու համար զինքը,
կը յայտնուի թէ հայ խումբը բոլորովին բնաջնջուած

և իրեն ամուսինն ու սիրելիներն ալ սպաննուած են: Զմրութ անդրդուելի կը մնայ, կ'ընդդիմանայ եւ կը
նախընտրէ ժամ առաջ ինքն ալ նահատակուիլ:

Զմրութը շատ փնտոցին եւ սակայն չգտան:
Թուրքեր Մարաշէն Քէրթմէն եկած ոստիկաններու-
լուր կուտան. անոնք Զմրութը տեսածնուն պէս կը
հիանան անոր գեղեցկութեան վրայ եւ անմիջապէս
զայն բռնաբարելու չար խորհուրդը կը յզանան: Ի-
րենց նպատակին հասնելու համար կը պատրուակին
թէ պէտք է անպայման իրենց հետը Մարաշ տանին
և կառավարութեան յանձնեն: Կը հեծնեն իրենց ձիե-
րը, Զմրութը կը ձգեն իրենց առջեւ եւ ձամբայ կ'ել-
լին: Հերոսուհին կը քայէր խիզախ ու անվախ. հա-
զիւ թէ քիչ մը հեռացած էին Քէրթմէն գիւղէն, ոս-
տիկանները քանի մը ժամ իրենց ձիերը արածելու
պատրուակով կանգ կ'առնեն: Մարդ մարդասանք չը-
կար. ամայի անտառի մը մէջ կը գտնուէին. խօսքեր
նետել կ'սկսին իրենց կիրքը յագեցնելու համար: Զըմ-
րութ թափանցող ոգի ունէր. կը յիշէր իր սիրելի ա-
մուսինը, անոր ուրուականը միշտ աչքերուն առջեւ
էր: Լեռներ, ձորեր թափառած էր անոր սիրոյն եւ
ցեղին պատւոյն համար:

Գարբալ Գայան, իր քովիկն է. առջեւէն օձապը-
տոցա ոլոր մոլոր կ'անցնի կ'երթայ ձինուն գետը.
Զմրութի մորթուած մօրը ձայնն էր որ կը կանչէր
զինքը. հրեշտակը կ'ուզէր հրեշտակ դառնալ. անուշ
էր կեանքը և սակայն Զէյթունցիին համար պատիւը
ամէն բանէ վեր էր:

Վճռեց մեսնիլ: Վերջին անգամ ըլլալով նայեցաւ
հայրենի լեռները եւ մեր սարերու եղնիկը այծեամի
պէս վաղեց թուաւ և ինքինքը Գարթալ Գալայէն վար
նետեց:

Լացող լուսնին հետ մեր հայրենի որբացած աշ-

խարհին սոխակները արիւն արցունքով երկար ժամառնակ իրենց դաշլայլիկներով ողբեր հիւսեցին:

Սև գիշեր մը խումբը դատաւ ջախջախուած մարմինը Զմրութին. մեր տղաք ծունկի եկան արիւնաներկ դիակին առջև և ուժակացին արշալոյսին հետ մէկտեղ վրէժը լուծել զժբախտ Զմրութին: Լուծուած էր Զըմբոթներու վրէժը:

11 նոյեմբեր 1918 զինադադար կնքուած, Հալէպ գրաւուած էր անդլիացիներու կողմէ: Մինչև այդ ժամանակ, 1914—1918, Զէյթունի լեռները պատող 37 հոդինոց խումբէն ողջ միացած էին 14 հոգի:

Մեր տղաք, ահարեկուած թշնամիներէն հասկցած էին գրաւումը:

Քանի մը բարի Զէրքէղներ, յաձախ իրենք տեղակը կը պահէին մեր տղաքը, քաղաքական բոլոր անցուդարձերէն:

Վերջին ծայր յանդուդն մեր տղաք, վճռեցին անցանիլ Հալէպ. ութը տասը օր թշնամի քաղաքներէ և գիւղերէ շարունակ քալելով անցնիլ, դիւրին չէր: Մեր տղոց համբերութիւնն հատած էր՝ օր առաջ հայրենակից մը սիրելի մը գտնելու: Այդ անցուսակ փափաքը՝ ճամբայ հանած էր զիրենք. այդ երկար և տաժանալի ճամբորգութիւնը սակայն այս անդամ շատ սուզի նըստած էր իրենց: Հայրենի հոդին վրայ ամբողջ չորս տարիներու ընթացքին իրենց չի տուած կուրծատաները ունեցան. Հալէպ հասան չորս հոգի միայն. Ալապաշցի Թորոս վիրաւոր վիճակի մէջ, վերջը մեռած:

Պ. Լեւոն Խուլմունեան, այժմ կը դանուի Ամերիկա, Պ. Խաչեր Ենիտիւնեան Գրըգ Խան, իսկ Արամ պէյ Չոլագեան, իսկական հերոս և զեկավար Ամանսիլիոներուն մէջ գործող տղոց միացած խումբէն Քէմալական շարժումներու ատեն Զէյթունէն դէպի աւ

զատ գոտիները յարձակման սկսուած ատեն սպաննըւած: Դէպի ազատ գոտիները յառաջացող խումբերու զեկավարներէն Միմնեան եւս սպաննուեցաւ Քիլսի մօտերը: Ֆրանսացիներու ժամանակ, Քէմալական յարձակումներու ատեն, Զէյթուն հաւաքուած բուռ մը Զէյթունցիներ, երկու ամբողջ տարիներ հայրենի հոգինոցիներ, կը կու ամբողջ տարիներ պահելէ վերջ՝ զին վրայ իրենց գոյութիւնը քաջաբար պահելէ վերջ՝ ցոյց տուին աշխարհի թէ հոն ուր անզիացի եւ ֆըրանսացի զինուորներ իրենց օգնութեան չէին կրնարերթալ և լաւ զինուած օտար զինուորները կ'զգուշանային Տաւրոսի կիրճներէն անցնիլ. պատի՛ւ Սրամ պէյ Զօլագեանի և մեր աղոց, որ ամիսներ կոռւեցան քէմալական անթիւ զինուորներու հետ. ձեզեցին անոնց ստուար շարքերը, անցան ձիհան գետն ու Տաւրոսը և 300ի մօտ կարիճներ, հասան մինչեւ Քիլիս եւ Օսմանիէ:

Ճամբու ընթացքին քաջաբար իյնող եւ Ճիհանգետի մէջ խեղուող մեր հայրերուն, մայրերուն, եղբայրներուն և քոյրերուն՝ անծանօթ զերեղմաններուն համար այսօր մեր սրտերուն և հոդիներուն խորքը շիրիմներ ունինք:

Մեր տղաք յոյսին վրայ գոցեցին իրենց աչքերը: Վիրաւոր սրտիս խունկն ու հալուէն այսօր իրը ցաւպին ձօն բերեր եմ ձեղ լոյսի հերոսներ, տառապանքի հականեր, աղատ հայրենիքի մը համար նոհատակուող մարտիկներ:

Զգայուն ուղեւոր մը ի՞նչ իրաւունքով գոչած է. «Զուլումը իր կատարելութեան հասած տառանկ կ'ըլլայ, պէտք չէ քրքրել, կ'ըսեն անցնալը. և զայն քրքրող չկայ, բայց, աւազ, ինքնիրեն արդէն քըրքըրուած, բացուած, արիւնոտ եւ խենթեցնող վէրքի մը պէս զրուած է այդ Անցեալը, նոր սերունդին կարմըրող աչքերուն առջեւ»:

Տաւրոսի լանջքին վրայ առաջուան պէս չողողուն աղամանդի պէս չի փայլիր քաջերու այդ որորանը: Անցած ու մեռած խորհուրդները կը փնտուեմ. սրտիս մէջ զսպուած անհունութիւններ մէկէն պոռթկալ կուղեն. կ'ընդվզիմ բնութեան բոլոր գաղտնիքներուն դէմ:

Ո՞չ ոք կրնայ ըմբռնել մեր աւերակ ու մոխրակոյտ հայրենիքին լիզուն...

Կը տեսնեմ Զէյթունի ժայռերու արահետը, խաչ մատն է, խաչաբլուրը ուրկէ 1895ին անցած է խօլական արշաւը երկնային սուրբերու որոնք օգնութեան կը փութային անդին մեր ժայռերուն մէջ թշնամեաց դէմ ոգորող Զէյթունցիներուն:

Կը լիշեմ թէ զաշտին մէջէն բխող մեր ջերմուկի աւաղաներուն մէջ կը լոգնային մեր քոյրերը, մաքուր հոգուով ու մարմնով, իրենց ամբողջ սրտով ու հաւտաքով քեզի կուզային ո՛վ սուրբ փրկիչ և ազատիչ, յոյս և պարծանք քրիստոնէից:

Այսպէս մկրտելով ի Յորդանան, իրենց հոգին կ'ուզէր տեսնել, երկինքին բացուիլը և լսել ձայն մը որ բաէր իրենց.—

«Ուրախացիր կի՞ն դու, զի եռ մաֆուր ծոցել պիտի բլիսի որդի մը, որ պիտի ըլլայ բաջերուն բաջը, իշխանը Զէյրունի եւ սարսափի թօնամեաց» :

Այսօր չկան մեր Զէրութներէն հազարաւորներ: Թուրքի ձեւազային ճանկերուն ասկ հայ կնոջ մարտիրոսութիւնը, զլեց անցաւ արեղերական նմանօրինակ ամէն նախընթացներ: Ըսենք հոս թէ ցեղի մը անպատուութիւնը չերկարելու եւ չմշտնջենաւորելու համար, մենք պէտք ունինք հազարաւոր Զմրութներու դիտակից զոհողութեան:

Հաւատացած ենք թէ փրկութեան լոյս կանաչագույն տակներու գերեզմաններէն պիտի ծագի:

Զմրութ, թաղուած է մեր երկրի զարաւոր թըմբքենիներու հովանիկին տակ. անոր յաւիտենական քունը կ'օրօրուի ձիհուն գետի մշտառունչ խոխոչումներով, և իր յիշատակը թեւ առած՝ կը պտտի աշխարհէ աշխարհ:

Սրտով խոցուած այս մեծ կորուստին առջե՝ սըրբուհի մը գաւանինք Զմրութը եւ նուիրելով անոր պաշտելի յիշատակին խորին յարգանք՝ կը դոչենք. գնա՛, թռի՛ր, ո՛վ անվիճեր զիւցազնուհիդ, վե՛ր, երկինքը՝ ուր մեր նախնեաց սուրբ հոգիները պատրաստած են քեզ համար փառաւոր ջահագնացութիւն մը: Հրաշքով ազատուած Զէյթունցի հա՛րս, այս ափ մը հողը զիւղիդ յիշատակը թող ըլլայ քեղ նուիրուած. անկորուստ պահե՛ զայն իբրև տմինէն թանկագին աւանդ և քեզի սրբազն պարտք մը համարէ զլիսիդ տակը զնել և քնանալ:


Ամայացած, մեր որբ պարտէզներներէն քաղեցի ու ու զիրկս լեցուցի կարմիր, կապոյ, նարնջագոյն վարդից ու ծալիկներ եւ սփուեցի եռագոյնին ծածանումը երազով, կուուղ ու նահատակուող բազերու անյայ նողակոյներուն վրայ:

Զմոռնանց թէ անկախութեան դատին նահատակներու սոկորներով կերտուած եռագոյններ ունինք արգէն:

Դեռ արագուուած չէ մտքէս, քաղցրութիւնը անցեալ կեանքի յուշքերուն. այս իրիկուն նորէն հոգւոյս մէջ կ'արթնան տրամապէս:

Սրտաւրափ թոյլ կուտամ որ այդ տեսիլները վեհապահն գան էութիւնս խնկազօծելու:

«Նափօլին տես, ու մեռիր» կ'ըսէ իտալական ըզգացումը. մենք ալ պիտի ըսենք. «Հայաստանն ու Կիլիկիան տես ու ապա մեռիր»: Ընդունինք թէ, կտակը սուրբ աձիւնն է շիջանող հոգիէն մնացած մեր սիրեւուրը աձիւնն:



Միներուն։ Մարդ բնազգաբար կը սիրէ սուրալ, միշտ հեռուն, անծանօթը, միշտ անդին, ու վեր, եթէ կարելի է...

Երկար ատեն ակնապիշ դիտեցի այն հայրենիքը ուր այնքան զանազան զգացումներ՝ կեանքի յորձանքներուն մէջ մերթ իրար կը խառնուին եւ մերթ իրար կը բաղկին։

Մեղ համար աւելի ցանկալի է տեսնել նախնեաց կեանքի խանձարուրը, ցեղին անցեալ փառքի սիրալի յուշքն ու յիշատակները պահող սոորթ ու նուիրական վայրերը։

Մեր երկրի, ահազին լեռները այսօր սրախ բազին կանգնեցի. հոգիս պարուրուած ամսով սպակիր, կ'ողբայ անարեւ տրտում վիճակն իր։ Սրդեօք հ'ըք պիտի փարատին մոայլ սև ամպերն հոգւոյս աշխարհին։

Հայրենեաց սէրը բնական է, կարօտը կը լափէ մանաւանդ զանոնք որ հեռաւոր, օտար երկիւներ նըժագեն ու թափառական եղած են։ Օտար ասաղի տակ զեգերող պանդուխաը շատ լաւ կը զգայ քաղցրութիւնը հոգին ջուրին հայրենի երկրին, ուր իր մանկութեան գեղածիծաղ արշալոյսին ծագումը երգած է, ու պապենական օմախի քովիկ՝ ծնողական գուրգուրանօք ու խանդադատանօք առ լի մայրիկին անուշիկ օրօրը լսած է, ուր մանկական ընկերութեան մը անմեղ ու անուշ յիշատակները կենցանի ու թարմ են տակաւին։

Հընայ ազգին գառնահառաչ ողբը պայծառ հաւասարին, երբ գերի տարուած էին Բարելաստան։

«Առ զես հաբելացոց, անդ նստեալ եւ լայսի, որպէս յիշեալ մեն անդ զիսօն։»

Յիշենք նաև գոռում գոչումը հայրենանուէր Հայ զիւցազին, երբ պարսից արքային երկաթի անութաները կը պրկէին անոր բաղուկները։

«Արձակեցիք որ տեսանեմ զորչափուրիւն աւերածոյն երկրին իմոյ հայրենեաց։»

Անտարբեր անցո՞րդ, չե՞ս հասկնար թէ այդ վայրերուն մէջ կեանքը, տարբեր խոհեր կուտայ միտքին և հոգին տարբեր երազներ կ'ապրի։

Ահա՛ աչքիս առջեւն են մեր ամայացած հայ զիւղերը. սմքած հայ եղբայր, ո՞ւր են այս գիւղերու կոյսերն պարկեսո, ժպտուն երիտասարդք, համեստ կիներ, և մանուկներն՝ թիթեռներու պէս գուարթուն, և ծերերն ալ միշտ յարգելի ու խոհուն։

Ո՞ւր են մեր սէլվի չինար պօյովկ կտրիձները, ո՞ւրոնց պատերազմներու ատեն, երգած ուրախ ու զըւարթ երգերը դարձեալ կը լսենք այսօր— «Թնդանօրի դիմ դրել ենք բազ սրտով, սովի դիմադրել ենք կարով բանջարով»։ Լսէ՛ հայրենակից պատուական, իրիկնամուտին լոին մահաստանը լուսինը դարձեալ երեցաւ երկիւղալից և կը հովանաւորէ մեր նահատակները։

«Ինձի եկէք»։ Որո՞ւն է այս ձայնը, որո՞ւ կը կանչէ և ինչո՞ւ համար…

Ո՞ւր ես հովիւ հայրենի, ա՛ռ սրինդդ և նուազէ, նուագէ՛ մեր մեսենելերուն համար, նուագէ՛ մեր աւերակ հայրենիքին համար, նուագէ՛ դարի՛պ հայրենակիցներուդ համար։

Հայրենիքի՛ս Ոգի, հոգիներու աշխարհէն, գուներբենի այսակէս եկո՞ւր ինձի, զքեղ յար պաշտել կուղեմ ես…

Ղարիպի սիրտն է խոց, նիկերն է վերեմ, կերած հացը և լեղի ու ջուրն է հարամ։

Սրաի խորերէն փրթած հառաջանք մը՝ կոռւնկի երգին այս երկառզը, որով տարիներով երկար չպթայաւորումի մը մէջ ողբացեր են Հայրենիքի տաքուկ մթնոլորտէն հեռու անծանօթ ափունքներու վրայ դերող հայորդիներ։

Համայնութեան մէջ հոյակապ խաւարին, ո՞վ իմ
նախկին յիշատակներս պաշտելի, ինծի եկէք, երա-
նաւէտ թէ ցաւագին:

Հաւատանք թէ, երջանիկ օր մը, Առլէզ կամ Յա-
րալէզ կոչուած այդ բարի ոգիները պիտի լիզեն պա-
տերազմի դաշտին վրայ իյնող հայ դիւցազներուն
գէմքերը և կենդանութիւն տան մեր նահատակներուն:

Հաւատանք թէ քաջերը կը մեռնին. հաւատանք
թէ քաջերը արդարութեան և պատուհասի պաշտօնեա-
ներն են: Գիտնանք թէ հին Հոռվմայեցւոյն թերափ-
ներուն նման մեր ամէն մէկ սիրելիի, ամէն մէկ հան-
գուցեալի ուրուականը դարձած է պահապան հրեշտա-
կը իր ընտանիքին:

Ետ դառնալ, նայիլ կը ստիպենք մեր յիշողու-
թեան, ու կը փորձենք չափել անցուած, կարուած
ճամբան, — տառապանքի ու մաքառումի տարիներուն
երկար ու յետախոյզ շղթայաձգումը գէպի անցեալին
մթամած խորութիւնները: Յետոյ, մեր առջեւ, մեր
գէմը, հեռո՛ւն, կը սեւեռենք մեր Յոյսին խելայեղ
նայուածքները, ու պատոել կ'ուզենք տպագային գոց
ու անթափանցելի հորիզոնները:

Ծիլէր կ'ըսէ. «Պէտք է վերածնել անցեալի ու-
ժը, կենդանացնել անոր գործերը, տալ ուժեղ բնաւո-
րութիւններ, ալեկոծել և վեհացնել հոգիները: Երբ
կը դիմես թոյլ սերունդին, պէտք է կարենաս զայն
շարժել, թափ տալ վսիմ տպաւորութիւններով»:

ԶԵՅԹՈՒՆ ԵՒ ԶԵՅԹՈՒՆՑԻՔ

Պատմական նիւթերն ալ՝ սրբազան նշխարներու-
պէս, նուիրական են միշտ:

Գերմանիկ (Մարաշ) Հեթացիներու (Քետացիք) ան-
հետացած ցեղին, հայրենիքն եղած է երկար ժամա-
նակ: Զէյթուն 10 ժամուան հեռաւորութիւն մը ու-
նենալով այդ քաղաքէն, շատ հաւանական է որ Հե-
թացիներ ապրած ըլլան Զէյթունի մէջ ես, որուն մօ-
տերը գտնուած հին մեծամեծ քաղաքներու աւերակ-
ները բաւական փաստեր են մեր ըսածին:

Աւանդութեան մը համաձայն, Զէյթունի բնակիչ-
ները Յոյն եղած են և քաղաքը հիմուած է Բիւզան-
դական կայսրութեան օրով և անուանուած է Յուլիո-
պօլիս: Զէյթունի եկեղեցիներուն որմերուն մէջ զե-
տեղուած արձանաքարերէն ոմանք յունարէն գրեր եւ-
խօսքեր կը կրէին: 1887ի մեծ հրեհին այս արձանա-
գրութիւններն ալ փացան: Բոլոր եկեղեցիներն ու
մատունները, գրեթէ մէկ դար առաջ յունական աղօ-
թավայրերու ձեւը պահած էին. 1887ի վերջն է որ
անոնք նորոգուելով հայկական ձեւ առին:

Զէյթունի հիմնադիրները կամ առաջին հայ բնա-
կիչները եղած են՝ ըստ աւանդութեան, Անիէն 7 տուն-
գաղթականներ, որոնք իրենց բնակութիւնը կը հաս-
տատեն նախ Զէյթունէն քանի մը մղոն հեռու ձորէ-
մը մէջ, որ Անի Զիւր (Անի Չոր) կ'ըսուի, ինչ որ կը
հաւասաէ այդ աւանդութեան ստուգութիւնը:

Բագրատուննեաց կործանումէն յետոյ (1045), Խու-
բէն իշխանին առաջնորդութեամբ մաս մը Անեցիներ
եւս Հարգան (Համըն) կը գաղթեն և ասոնցմէ ալ կա-
րեւոր հատուած մը Զէյթուն կու գայ հաստատուիլ, ու-

գով հիներուն վրայ աւելնալով 700ի չափ տնուոր գաւղութ մը կը կազմեն և կը վտարեն քաղաքին բնիկ յոյները:

Զէյթունի ազատասիրութեան ձգտումը կը սկսի այդ թուականէն:

Ուլիա ալ կ'ըսուի Զէյթուն, պարզապէս Ուլինեցի գաղթականներուն անունով. բուն Ուլիա (Հինգեղ) Զէյթունէն Յ ժամ հեռու Ֆոնուղի կողմը կը գտնուի, ուր կը բնակէին Ապլլարիսեան բերդատեները: Զէյթունցիք այդ տեղը Սլիպարին կ'անուանէին:

ԲՆ.ԱԿՋՈՒԹԻՒՆ.— 1880ին 1000—1200 տուն: 1894ին 1600 տուն զուտ հայ բնակչութիւն: Ամբողջ գաւառակը կը բաղկանար 32 հայ և թուրք գիւղերէ, ունէր մօտ 21500 բնակիչ, որոնց 18500ը՝ հայեր էին: 1547ին Տրապիզոնէն Լազազգի 14 հոգիներ եղած են Զէյթունի առաջին թուրք բնակիչները, գաղթած են 1896ին:

ԿՐԹ.ԱԿԱՆ ԳՈՐԾ.— 1848ին, Գառնեցի Յովհաննէս վարդապետը կը նկատուի հիմնադիրը Զէյթունցիներու կրթական գործին:

1879ին, Կիլիկեան Ընկերութիւնը մանչերու վարժարան մը հաստատեց:

1880ին, աղջկանց համար ուրոյն վարժարան բացուեցաւ:

1896ին վերջ Ազգանուկը Հայունեաց Ընկերութիւնը եւս բացաւ դպրոցներ: «Հայոց Միացեալ Ընկերութիւնն» պաշտօնապէս յայտարարուեցան 1880 Յունիս 1ին: «Արարատեան», «Դպրոցախրաց Արեւելեան», եւ «Կիլիկեան» ընկերութիւնները միացան վերջնականապէս 1880ին:

Զէյթունի չորս իշխաններու կառավարութիւնը տեւեց մինչեւ 1860:

1865ին Զէյթունի մէջ առաջին անգամ կառավա-

րութիւն հաստատուեցաւ և առաջին գայմագամը եղաւ Սալին:

1909էն վերջ, 1614 տուն, իսկ գիւղերուն մէջ ունէր 912 տուն:

1915, ասրագրութենէն առաջ ունէր 26000 հոգի:

1915, Մալիսի վերջեր Զէյթուն ոչ եւս է:

1919, Օգոստոսի սկիզբները տարագրութենէ վերագրածներուն թիւն է 1058 հոգի կոխութ չսկսած:

1921 Յունիս 30ին կրկին պարզուեցաւ Զէյթուն: Զէյթունցիք, տարագրութենէ վերագրածին քաղաքը հրկիզուած և աւերակ գտած էին. Սուլթան Համիտի շներ տուած միծ զօրանոցին մէջ բնակեցան:

Վերապրող Զէյթունցիք Զէյթուն վերագրածն 1919 Օգոստոսի սկիզբները: Բնակչութեան թիւը կը հասնէր 1058ի, որոնցմէ մօաւառապէս 500ը այր, իսկ մնացեալներն ալ կիներ և պատիկներ էին:

Բնդամէնը 100ի մօտ կանոնաւոր զէնք ունէին:

1921ի սկիզբը Մարաշի կառավարութիւնը պահանջեց դէնքերը. Զէյթունցիք բուռն կրպով ընդդիմացան:

1919 Հոկտեմբեր 29ին ֆրանսացիները Մարաշ մըսան և անգլիացիները քաշուեցան:

Զէյթունի պաշարումը սկսաւ 1920ի սկիզբը, երբ ֆրանսացիները նահանջեցին դէպի իսլամիէ եւ տեղի ունեցաւ Մարաշի ջարզը:

1921 Յունիս 18ին Զէյթուն կը հասնի Մարաշի կառավարութեան կողմէ մարմին մը. կը պահանջէ Զէյթունցիներուն զէնքերը, Քէմալական բանակին մէջ զինուորագրուիլ, և զօրանոցին պարպումը:

1921 Յունիս 25 կոխութ կ'ըսկսի: 1921 Յունիս 27ին կոխութ կը սաստկանայ: Թշնամին կը գործածէ իտալական թնդանօթներ: 1921 Յունիս 30ին Զէյթունցիք կը լքեն զօրանոցը: Զօրանոցին մօտերը թուրքերը կ'ըսպաննեն 149 կիներ, մանուկներ և ծերեր որոնք նահանջողներուն չէին կրցած հետեւիլ:

1920 Յունվար 30ին ինը հոգիէ բաղկացած խումբ
մը Մարտ մեկնեցաւ։ Մշեցի Գէսորդ Զավուշ զէնք եւ
ռազմամթերք կուտայ Ձէյթունցիներուն։ Թղթատար-
ները Մարտաշի մէջ կ'օգնեն իրենց հայ եղայլըներուն։

Երբ Զէյթուն կը վերադառնային, Մարաշի Ֆը-
րանսական Ընդհանուր Հրամանատարը Քէրէթ կը ը-
նորհաւորէր Զէյթունի նորահաստատ կառավարութիւ-
նը և ցաւ կը յայտնէր թէ զինուորական օգնութիւն
չպիտի կրնայ ընել եւ կը խնդրէր Զէյթունցիներէն-
ներփակ ծածկագիր նամակն ու անոր կցուած Մարաշի-
քարտէսը Հաճընի դիծով առաջին ֆրանսական հրա-
մանատարութեան հասցնել ամէն զնով։

Մարտի Հ. Ազգ. Միութեան ատենապետն ալ կը խնդրէր որ 100 կամ 150 տղաք Մարաշ իրենց օգնութեան փութեան։ Զօր. Քէրէթի համակն եւ քարտէսը երկու Զէյթունցի երիտասարդներ կրցին Հաճըն հասցընել։

1920 Փետր. 13ին Զէյթունէն Մարաշ զրկուած 17
հոգիէ բաղկացած խումբը յաջողած էր շատ անհաւա-
սար ոյժերու հետ կռուի բանուիլ, Մարաշէն տեղեկու-
թիւններ քաղել և վերադառնար:

Զիթթուններն .— Արի և քաջ իր կեցուածքին ու նայուածքին մէջ, վեհ եւ աներկիւղ իր հոգիովն ու սրտով, և պարզ ու համեստ իր խօսուածքովը :

Պատերազմի մէջ խրսխտ, յանդուգն, անվեհեր եւ
հնարագէս: Գալով քաղաքականութեան՝ Զեյրունցիի
հարակականութիւնը Զեյրունցին ինքը լաւ գիտած է
միայն: Զէյթուն ունի մեծ անցեալ մը և հատորներավ-
գրուած պատմութիւններ: Զէյթունցիներու քաջադոր-
ծութիւնները առիթ տուած են յաճախ առասպեկներու.
և վերագրուած գերբնական ազգեցութեանց: Զէյթունի-
անունը խորհրդանիշ է հերոսութեան, անձնազոհու-
թեան և անհատական ու հաւաքական մեծագործու-
թիւններու:



ՀՀ Ազգային գրադարան

NL0418259

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

Գին ս. դ.

Հայ Լեռը, Կարմիր Թրուազներ Կիլիլիոյ Աղետն	30
Կարմիր Նօրեր Տարագրի Կեանեն	50
Վրեմի Ազին (<i>Տրամախօսութիւն</i>)	10
Կիլիկեան Այբբենարան	15
Կիլիկեան Աշխարհագրուրիւն	40
Ցեղային Վերածնուրիւն	10
Անդրանիկ (Իր Կեանքն Ու Կոփւները)	20
Հայկական Աշխարհ	50
Դպրոցականը (<i>Մանկ.—Պատանեկան Գրադարան</i>)	25
Լուսեղին Զաներ	10
Զեյթունի Զայնը	25
Դպրոց Եւ Ընտանիք	10

«ՀՕՅԲԵՆԻ ԶՈՅՆԵՐ» Գին 10 ս. դ.

Արտասահման → 3 Ֆրանֆ